

Հրթունքէն կախուած։ Եթէ սա տղան իմ
ձեռքս ըլլար՝ հաւատացէք կաշի ոսկր չէի
թողուր վրան։

Դումանեռու։ — Մի թէ ազնուականներուն ալ նոյն
օդը, նոյն թոշունները, նոյն բայսերը չեն
որ արին կու տան։

Մասարոյ միլ (հառաջիլոյ)։ Նուրբը խորտիկները՝
թերեւս աւելի ազնուական արիւն մը կը
կազմեն։

Դումանիւ։ — Իմ կարծիքովս մեր արեան ճշշ-
մափու նախանայրերը օդը, ջուրը, բոյսերն
են, բայց այդ նախանայրերը հասարակաց
չեն թէ ազգատին և թէ հարուստին։ Եւ
յենու ու և ազնուական ընտանիաց պատ-
մութեան ծայրը երաք կը գտնէք
միտս մէկը որ ազնուական չէք, այլ սովորական
մարդ մը՝ որ պաշտօնի կամ գործի
մը պատճառաւ ազնուական համարուեցաւ.
ուրեմն գործն ու պաշտօնն է որ մարդ մը
ազնուական կ'ընէ, ոչ ուրեմն քան։

Գնդարդունստոյ առեք. ճմարին ազնուա-
կանութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ դէմքի
արտայատութիւնն մը. ուղիղ գծին է ան
մեզմ զիենքը քրայ տիրապետուն։ Եթէ ինձ
միար՝ մարդկութիւնը այս սկզբունքի հա-
մեմատ կը բաժնէի երկու մասի ազնուա-
կաններու և...»

Նիկնիքոր. — Երանին՝ լաւ արձաններուն։

Դումանու։ — Մարդկիը գատելու համար հարկ
չէ նախ զիտուալ՝ թէ ո՞րքան դրամ ունին
բովերնին. մարդկիը իրենց անձովը պէտք
է գնահատել ոչ իրենց ստացուածքէն, և
ըստ պյուն դասաւորել։

Նոյն մարդն ալ սակայն կարող է ազ-
նուական երեւել կամ ոչ զիտու կամ ձեռ-
քի շարժման և դիրքի փոփոխութեան հա-
մեմատ։

Նիկնիքոր. — Մէկը ամէն շարժում ընելուն՝ ազ-
նուականութիւնէ պիտի իխայ. ամէն վայր-
կեան յեղափոխութիւն... կեցցէ՛ մեր ազա-
գայ կայսրը...»

(Այս վայրկեթիմ երկու արար գերիթիր որ սե-
զանի կը ծառայեթ՝ և տարսամօրէն կը ժիւածամ
ու կը մօտեամ՝ դամակեթը կը քաշեթ սեղամի
վրայէտ և յակարծակամ յարձակում մը կը գոր-
ծեն գերբեռութէտի քրայ, մեծ յուզում. կայսրը
կ'ազափի թէթեւ վիրաւորուած. Զմշկիկ՝ սուրը
միրկացած կը յարձակի ամոնց վրայ. գաւածա-
մողմերը համար կը տապալիթ ամօգուտ վիմադրու-
թեթէ մը յետոյ. Կայսրը կը տամիթ բնմի վրայէտ)։

Նիկնիքոր. — Դաւագրութիւն, Զմշկիկ նշան-
տուքի օրը... Զմշկիկի պալատին մէջ.. այս
ինչ կը նշանակէ, տեսնենք թէ ինչպէս պիտի
վերջանայ գործը. (Արաբներուն նայելով).
ինեղն մարդկիկ... իսկ հոգինին։

ԱՐՄԱՆԻ ՄԱՍԻԿՈՒՆԵԱՆ

ՈՒՂԻՄՄՈՒԽ ԹԱՐԱԿԱՆ

— Առվ է, հաց, հաց . . .

Ո՞վ կ'սեծէ,

Շեմին վրայ խըրճիթիս ով կը հսեծէ:
Ցոյսը մարած է օնախիս բոցին հետ.

Մէծ է մոխիր, շուրջըս մոխիր. — օ՛հ ի՞նչ չահ
Մոխիրներու վըրայ արցունք սերմանել.

Բան մը չունիմ, բան մը. այս օր իմ վերջին
կումայով թոյն գընեցի.

Ներսը թոյնս իմ կը շաղուեմ։ —

Վաղը եկուր, գերեզմուոց, ով Անօթի.

Բուքին մէջն, կանուխ, երբ որ գիւղին շուրջ
Գայլերը գեռ կը յածին,

Վաղը եկուր . . . Պիտի ես

Շիրմիս մէջէ, իբրև հաց,

Գերթողի սիրսոս այդ մախաղիդ մէջ ձզվեմ.
Գերթողի սիրսոս արիւնդ, արիւնն որբերուդ

Պիտի ըլլայ որչափ որ վիշտը ապրի . . .

Վաղը եկուր գերեզմուոց, ով Անօթի։

Դասիէլ Վարուժան



Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Խ

ԽԵԹԻ; ՈՍ Յ Պ Ա Յ Պ Ա Յ Ա Խ

“ԴՊՐՈՑ ԵՒ ԴՊՐՈՒԹԻՒՆ”

ԳՐԱԿԱՆ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ԾԻՒԹԵՐ

ՎՐԵՄՆԱ 1907

գին 20 գահեկան

ՎԱՃԱՐՄԱՆ ՄԻԱԿ ԿԵԴՐՈՒԱՏԵՂԻՆ

ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏՈՒԻՆ

Է. Պոլիս, Զարմագալրար

